

ԵՐԱԺԴՅԱԳԻՏԱԿԱՆ

ԵՐԱԺԴՅԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՄԱԿԱԿԱՆ ԴԱՐ

ԳԼՈՒԽ Գ.

Օրեա. — Այս անուան տակ ծանօթ երաժշտական սեռին — որ զուտ երաժըշտական չէ, այլ վարպետ ընտելացութիւն է զրականութեան, երաժշտութեան, բեմի արուեստին, նկարչութեան, արձանագրութեան և ճարտարապետութեան —, ծագումը եթէ պրապել ուզենք, պիտի տեսնենք թէ լաւ կի՞ ։ Հոյ կը բաւէ յիշել կի՞ յոյներուն թատրոնները որոնց մէջ կը ներկայացաւէին — երաժշտական շեշտ ու rythme ունեցող խօսակցութիւններով, երգչախումբերու ընկերակցութեամբ, ու ուշէմ» բանող արինքներով ու քնարիներով — յոյն ողբերգակներու թատրոբգութիւնները։ Աւելի վերջ կուդան troubadour-ներու dramatique երգերը։ Բայց պիտի տեսնենք թէ ինչպէ՞ս օրեան իր վերջնական ձեւը կ'առնէ Խոտալիոյ Florence քաղաքին մէջ, գջ. գարուն սկիզբը։

Խոտալական վերածնունդը ամենէն առաջ յառաջ կը բերէ humaniste-ական ընդհանուր շարժումը։ Humanisme-ը ամենէն աւելի կը յատկանշուի անով որ, մարդուկը կը մղէ նետաքրքրուելու յունա-հոկմվէտական քաղաքակիթութեամբ, մշակոթով, զրականութեամբ, արուեստով, երաժշտութեամբ, և յոյն ու լատին լեզուներով։ Florence քաղաքին մէջ ապրող մի քանի աղնուականներ, Giovanni Bardi անուն բանաստեղծ-երաժիշտին գլխաւորութեամբ, ներշնչուելով կի՞ յունական ողբերգութիւններէն, գաղափարը կը յանան՝ “recitative-ին և dramatique երաժշտութեան։ Խոկ վերոյիշեալներուն գաղափարէն ներշնչուած, անմիջապէս փորձի կը ձեռնարկեն Streggio, Malverri, Caccini երաժշտները։ Այսպէսո՞վ կը սկսին տաաջին խարիսխումները։ Այն ատենները Florence-ի մէջ բնակող ամենէն կարող երաժիշտն ալ՝ Emilio del Cavalieri, ինքըննք կը նուիրէ այս նոր գաղափարին երագործման։ Շատ աշխատանքէ և փոր-

ձերէ վերջ, Cavalieri 1590ին Florence-ի մէջ կը ներկայացնէ իր տաաջին drameը, “scènes pastorales”, նոյն տաեն է որ Peri անուն մեծ երաժիշտ մը կը ներկայացնէ իր առաջին drameը “Dafne”, Այս գործերուն ունեցած յաջողութիւնը Florence-ի մէջ, աներեւակայելի էր։ Պէտք չէ մոռնանք, որ այս գործերը, տակաւին շատ անկատարեն, և եթէ յաջող գործեր կը կոչենք, իրենց ժամանակը նկատի ունենալով է։ Խոկ ինչ որ մեծ յատկանիշն է շրջանի drame-ներուն, այն է թէ այդ drame-ները աւելի զրական քան թէ երաժշտական գործեր են։ Cavalieri և Peri իրենց առաջին գործերէն վերջ, կը գրեն բազմաթիւ օրեա-ներ, որոնք մեծ խանդակառութեամբ կ'ընդունուին ուին ժողովուրդին կողմէ։ Բայց, այս ըըջանի գործերուն մէջ տակաւին չկան զանազան dissonante-ներուն գործածութիւնը, չկայ modulation-ի գործածութիւնը։ Զենք տեսներ նաև “dramatique-ը և “Pathétique-ը վերըշեալ գործերուն մէջ։ Այս տեսակէտէն կատարեալ յեղափոխութիւնը մըն է որ յառաջ կը բերէ Խոտալացի ուրիշ մեծ երաժիշտ մը։ Clandio Monteverdi։ Ան համոնie-ի մէջ առաջին անգամ ըլլալով կը ներմուծէ dissonante-ներուն գործածութիւննը, որով կարենի կ'ըլլայ այլևս երաժշտութեամբ ներկայացնէլ կրքոտ գերագրգիս վիճակներ, մեծ և խորունկ յուզութեամբ։ Ան աւելի ճարտարաբորէն կը գործածէ աւելի ճորի orchestra մը, քան իր նախորդ-ները։ Monteverdi շատ մը ուրիշ օրեա-ներէ զատ կը նաև բազմաթիւ ballet-ներ, madrigale-ներ, motet-ներ, և պատարագ-ներ։ Շատ արդէ կերպով կը տարածուի երաժշտական այս նոր սեռը, և շատ մը ուրիշ խոտական քաղաքներ, Florence-ի հետեւելով կը կիմեն երաժշտական թատրոններ։ Ասոնցմէ առաջինը կ'ըլլայ Վենետիկ, յատոյ Հռովմ, և ուրիշներ։ Ժէ գարուն Cavalli կը գրէ բազմաթիւ օրեա-ներ։ Երաժշտութեան պատմութեան մէջ կը յիշուի անով, որ՝ օրեա-ի մէջ կը ներմուծէ աշխոյժ, և rythme։ Բայց տակաւին կան

պակասներ, անկատար ձեւեր, օպերա-ին մէջ, որոնցմէ զիխաւորն է Այր-ը՝ Allessandro Scarlatti, կուգայ այդ պակասները լրացնել, ստեղծելով և զիրջնականապէս ձեւաւորելով Այր-ը recitative-ը և տառնց բարորդիչները։ Ան բազմաթիւ օպերաներէ զատ ունի նաև բազմաթիւ պատարագներ, և մահաւանդ և clavecin-ի ազնիւ կտորներ։ Այս է ան նոր շարժումը իտալիայ մէջ, մինչև ԺԲ. դար։

Ֆրանսա արդէն չտառնց խանդավառուած էր այս նոր շարժումը։ Մրդէն Կավալլի քանի մը անգամ Բարիի կանչուած էր, ու խանդավառութեամբ ծափակարուած։ Խսկ ԺԲ. դարուն սկիզբը, խտալիայէն պրզտիկ տարիիքն Բարիկ զաղթած և հոն մեծ ցած իտալացի մը, կը հիմէ Ֆրանսական օպերա-ն Ան թէւ ծնանդով իտալացի, բայց մշակոյթով ոգիով Փրանսացի է։ Մասնաւանդ Փրանսացի է ան իր օպերաներուն մէջ, իր ճշգրիտ, յատակ ու չափուած ձեւուած ոճով։ Այս երաժիշտը, Lulli-ն է։ Ան աւելի իր ճարպիկութեամբ ու խորամանկութեամբ, քան թէ իր տաղանդին պատճառաւ, կը դառնայ Լուզովիլիս Ժ. ի պաշտօնական երաժիշտը։

Անդիիոյ մէջ, Նմարելի էր արդէն հինէն ֆիացած dramaticue երաժշտութեան մը շատ նախնական ձեւը, "marqueuse"։ Մազգե-իրը, փոխարերական, կամ այլարտնական խաստով պատիկ երաժշտական զուարենալիքներ էին։ Խսկ օպերա-ի փոթորիկը պէտք չկայ ըսկելու որ հասաւ նաև Անգլիա։ Հոն ական նոր շարժումը ժիկ. դարուն մեծ հանճարի մը կոցմէ — Henri Purcell — կը տեսնենք հիմնուիլը Անգլիական ազգային օպերա-ն։ Henri Purcell նախ ամենապարզ մազգե-իր կը զրէ, և վերջի վերջոյ կը հասնի մինչեւ իրկական օպերա-ի բաղձանքները։ Purcell հարազատ Անգլիական ներշնչում ունեցող երաժիշտն է։ Անոր ամենէն յաջող օպերա-ն "King Arthur-ն է, որ մինչեւ հիմնէ կուկ կը ներկայացուի կոն-տոնի մէջ։

Գերմանացիք տակաւին չունին զիրժամանական ազգային օպերա. այս է ան ընդհանուր օպերետique շարժումը մինչեւ ԺԲ. դար։

Oratorio. — Troubadour-ներու մասին խօսելու ասեն յիշեցինք mystère-ները՝ ora-

torio-ի նախնական ձեւերը։ Բայց ինչպէս օպերա-ն, oratorio-ն ալ կը ձեւաւորուի (վերջնականապէս) Խոսլիոյ մէջ։ Emilio del Cavalieri նորէն մեծ զիր մը ունի հոս։ Անոր կը պարտինք առաջին իրական օրаторիո-ն՝ "la Rappresentazione dell'Anuma a del Corpo", որուն յաջողութիւնը չատ մետ կ'ըլլայ իր ժամանակին։ Cavalieri-էն վերը Dominino Marroni կը զրէ յաջող երկու օրаторիոներ, pathétique ոգիով մը, երաժշտութեան մէջ տառջին անգամ ներմուծելով "crescendo" և "decrescendo", նշանները Բայց օրаторիո-ն աւելի երաժշտական քան գրական գործի մը կը վերածէ, ու օրаторիո-ի յարմարագոյն երաժշտական ոռն կը ստեղծէ ժջ. դարուն վերջին ապրած իտալացի երաժիշտ մը՝ Gracomo Carissimi. Ան ստեղծողն է նաեւ "Cantate," անուան տակ ծանօթ երաժշտական սենին։ Carissimi կը զրէ բազմաթիւ օրаторիոներ, իր գլուխ-գործոցները կը նկատուին "Jephite," և Վերջին Դաստանանքունը։ Scarlatti կը զրէ նաև օրаторիոներ, որոնք կը յատկանշուին իրենց մաքուր, յատակ, ճշգրիտ ժօմուգութեամբ։ Անշնեւ ԺԲ. դար ուրիշ երկիրներու մէջ նշանաւոր օրатор գրող երաժշտական չկան։

Ընդհանուր ականքի երաժշտական գործիներու պատմութեան վրայ. — Երաժշտական գործիքներու զիխաւոր երեք բաժան նումներէն առաջինն է լարաւոր գործիքներու լիտոանիքը, որ իր կարգին կը բաժնը երեք խումբերու. 1) աղեղաւոր լարաւոր գործիքներ. 2) մատերով նուագուող լարաւորներ, 3) և հարուածուող լարաւորներ։ Լարաւոր գործիքները իրենց բոլոր բաժանումներով, բացի աղեղաւոր լարաւորներու բաժանումնէն, գոյութիւն ունէին շատ հին ժամանակինքէ ի վեր։ Եղիպատացիք, Սուրբացիք, և ուրիշ հին ազգեր ալ կը գործածէին լարաւոր գործիքներ։ Եղիպատացոց մէջ գոյութիւն ունէր Ruth անուն գործիք մը, որ նախնական ձեւն էր ապագային ստեղծուելիք արարական ռուտային։ (Ինչ որ կը նշանակէ թէ նոյն գործիքը նախնական ձեւն էր նաև ապագային ստեղծուելիք արարական ռուտային կիթասին։) Խսկ քնարը որ գոյութիւն ունէր յոներէն շատ առաջ կը կատարելագործուի միայն իրենց օրով։ Քրիստոնէական գարերէն առաջ գործածուող գործիքներէն (լարաւոր) պէտք է յի-

չենք նաև բալետոն-ը: (կարաւոր, և մուրճերով նուագուղ գործիք մըն է) Միջին դարուն նախ կը բազմապատկուի լարաւոր գործիքներուն թիւը, ապա կը ստեղծուի նաև աղեղաւորներուն ընտանիք մը, որ կամաց կամաց ամենէն շատ գործածուողը պիտի ըլլայ: Վերջ ի վերջոյ գաղանալու համար կիմը արգիկաւոր օրգեստիաներուն: Աղեղաւոր գործիքներուն ամենէն նախնական ձեւն է Violon-ը կը ստեղծուի թ. դարուն, և կամաց կամաց կատարելագործելով ժ. գարուն ծնունդ կուտայ ջութակին: Թաշջութակին: viola-ին: Միջին դարուն կը կատարիալագործուի նաև — Խաչկաց արշաւանքներու չնորհիւ արեւելքին արեւմուտք եկած — phaltéone-ը, որ կամաց կամաց ծնունդ պիտի տար մեր արդի գաշնակին:

Փշաւոր գործիքներու մեծ ընտանիքը — որ իր կարգին կը բաժնուի 1) սրինգի ընտանիքին, 2) մէկ եղէգով գործիքներու (փայտէ), 3) զոյգ եղէգով գործիքներու, 4) և embouchere ունեցող գործիքներու (պղինձէ) — և երկրորդ մեծ բաժնումն է երաժշտական գործիքներուն: Այս վերջին ներէն սրինգը և hautbois (embremque) այնքան կին են որքան քնարը Ruth-ը: Նոյնքան կին է նաև փուլը, որ կը գործածուէր եղիպտացոց մէջ, միայն իէ փայտչ շինուած, և ոչ պղինձէ: Իսկ փոյզը կատարելագործուեցաւ աւելի եւս Հռոմէկացւոց օրով՝ պատերազմական նպատակներու գործած ելու պահանջքն մզուած ու պամիկներու կողմէ: Միշն դարուն արդէն կը տեսնենք կատարիալագործուիլը և ստեղծուիլը այն գործիքներուն, որոնք կիմը պիտի ըլլան ժ. և ժի. գարերու նուազախումբերուն: Է. գարուն կը ստեղծուին եղէգաւոր (զոյգ եղէգով) կարգ մը հաստ ձայն ունեցող գործիքներ, որ կամաց կամաց կատարելագործուելով ծնունդ պիտի տան bassoon-ներու մեծ և կարեւոր ընտանիքին: Ժ. գարուն արէն ստեղծուած են embouchere ունեցող գործիքներ, իսկ ժի. գարուն կը ստեղծուի կարեւոր միա-եղէգանի գործիք մը clarinetto-ը:

Այսին դարուն կը ստեղծուին մեծ փողեր (trumpette), նաև պղտիկ փողեր: Այս վերջիններուն կարգին է որսի ժամանակ գործածուող “cor-ը որ ժ. գարուն աւելի

եւս կատարելագործուելէ վերջ, ժ. գարուն կը վերածուի մեզի ծանօթ horne-ին: Trombone-ներու կարեւոր ընտանիքը կը ստեղծուի ժ. գարուն, իսկ կը կատարելագործուի ժ. գարուն: Միջին դարուն կատարելագործուած գործիքներէն ամենէն կարեւորներէն է նաև երգեհոնը:

Հարուածուող գործիքներու ընտանիքը, երրորդ մեծ բաժնումն է երաժշտական գործիքներուն սորուն զանգան ըստորաբանումներն իսկ հինէն ի վեր գոյութիւն ունին, իրենց պարզ կազմին պատճառաւ, իսիս հաւանաբարը:

Բայց այս բոլոր գործիքները, հումնիւթին են — եթէ կարելի է ըսել — մեծ և փառաւոր արուեստի մը, որուն անուանած են instrumentation կամ orchestration և որուն մասին պիտի խօսինք անոր ժամանակի ընթացքին ունեցած եղափոխութիւնն ալ չհշտելով՝ երբ ժամանակը գայ: Եթէ մինչև այժմ գործիքական երաժշտութեան մասին բան մը չըսինք, ոչ թէ անոր համար որ գոյութիւն չունէր, այլ որովհետեւ ուրոյն անկախ արուեստի մը յատկանիշերը չունէր: Որովհետեւ երբ քննական ակնարկ մը նետենք ժ. և ժի. գարերու գործիքական երաժշտութեան վրայ — որ ամրող ջապէս ամփոփուած է երգեհոնի և զաշնակի սահմաններուն մէջ — և կը տեսնենք թէ այդ արուեստը, ձայնական յատկանիշերունի կամ polyphonique արուեստին յատկանիշն են տիբապետուզները: Այս տեսակնետն լուս նմոյներ են այդ շրջանի իտառացիք, Ֆրանսացի, Գերմանացի, Կրդիչնաւահաններու գործերը: Թէև պէտք է ըսինք թէ անոնք քիչ թէ շատ, վերջապէս նպաստեցին գործիքական երաժշտութեան զարգացման: Այս կարգի երաժշտականիշերն պէտք է յիշենք երեք մեծ երգեհոնահարներ՝ Frescoboldi, Louis Couperin և Froberger, որոնք յաջորդարար իտալացի, Ֆրանսացի, Կերմանացի են: Այս երեք երաժշտականիշերը ջանացած են, աշխատած են ստեղծել զուտ գործիքական յատկանիշեր ունեցող երաժշտական ոճ մը, իսկ եթէ իրենցմէ վերջ միայն ստեղծուած է ատիկա, այդ չի նշանակի անոնք բանիք են: Այս կարգի երաժշտականիշերն պէտք է յիշենք երեք մեծ երգեհոնահարներ՝ Frescoboldi, Louis Couperin և Froberger, որոնք յաջորդարար իտալացի, Ֆրանսացի, Կերմանացի են: Այս երեք երաժշտականիշերը ջանացած են, աշխատած են ստեղծել զուտ գործիքական յատկանիշեր ունեցող երաժշտական ոճ մը, իսկ եթէ իրենցմէ վերջ միայն ստեղծուած է ատիկա, այդ չի նշանակի անոնք բանիք են: Այս կարգի երաժշտականիշերն պէտք է յիշենք երեք մեծ երգեհոնահարներ՝

նիշերը տանք մէջ՝ դարուն մեծ երաժիշտա-

ներու գործերուն։ Տեսանք թէ ինչպէս Հա-

rissimi le Monteverdi կ'ըլլան յաջորդարար

օրատորի և օրեադ ներկայացուցիչները

մէջ՝ դարուն։ Տեսանք նաև թէ ինչպէս իւ-

րինց յաջորդները (Scarletti հատվածը մէջ՝

Lulli Ֆրանսայի մէջ) կը զարգացնեն իրենց

արուեստներուն սկզբ գործը։ Բայց՝ որ-

քան ալ մեծ ըլլան այս երաժիշտները, և

որքան ար փայլուն գործունէւթեան ըըր-

ջաններ ունիցած ըլլան, իրենց գործերուն

մէջ կայ մեծ պահան մը, իլյո մեծ պահանը,

թերութիւնը, զրական կտորներու, թատ-

րերգութեանց առանց ներգաշնակ կապաւ-

ցութեան և առանց անսնց խորքը թափան-

ցելու, պատահական երաժշտութեան մը

յարմարիցնելն է։ Օրինակի համար, Carissi-

մի-ի ամբողջ գործը, կ'ամփոփուի մէկ ան-

քւան տակ՝ recitative. բայց իր մեծ զործե-

րուն զանազան մասերը ներգաշնակ ե շա-

րունական ամբողջութիւն մը չեն կազ-

մեր, և ոչ ալ recitative-ներուն բառերն ու

եղանակները իրենց խորզով նոյն զալա-

փարը կ'արտայայտնեն, կամ զիրար կ'ամ-

րորչացնեն։ Խնկ որպէսի բառեր ե ե-

րաժշտութեան իրական ներգաշնակ կա-

պակցութեան, և փարպետ ընդհետուում մը

տեսնենք պէտք է զիմենք Wagner-ի։ J. Ca-

rissimi-ի գործերուն ուրիշ մէկ կարեւոր

յատկանիշը այն է թէ իր գործերը զաւա-

ձայնական զործեր են։ Այս բնել չէ թէ

գործիքներու ձայնակցութիւն չկայ, այլ՝

թէ երաժշտական ամբողջ շահենանութիւնը

մարդկային ձայնին տրուած է, շատ ան-

կարեւոր երկրորդական մաս մը գերլով գոր-

ծիքներուն։ Վերօյիշեալ յատկանիշերը ոչ

միայն Carissimi-ի գործերուն են, այլ բո-

լոր ժամ։ Կարեւոր երաժիշտներու

գործերուն ալ միանգամայն։

Մինչեւ այժմ մենք տեսանք թէ ինչ-

պէս երաժշտութեան օրրանները հանդիսա-

ցան Ֆրանսա, Իտալիա, և թէ ինչպէս իւ-

րաժշտական աղջային զպրոցները հաստատ-

ուեցան։ Հիմա կարող եկած է ուրիշ եր-

կիրի մը, թերեւս աւելի խորոնկ կերպով

երաժշտական, երաժշտութեան օրրանը, և

ուահիրան հանգիսանալ։ Ժ. Գ. դարուն ըս-

կիզըն է որ կը հիմնուի զերմանական աղ-

դային երաժշտական զպրոցը, որ կը յատ-

ԼԵԶՈՒԱԳԻՑԱԿԱՆ

ՎԻՊԱՍԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՐԷՆ^(*)

Այս վերապահութեամբ ընդունելով ու-

րի ներգերի հարազատութիւնը, անցնենք

նրանց քննութեան։

Ամբողջ հատակոտորների 59 տողերի

մէջ մենք գտնում ենք ընդամենը 183 բառ,

որոնց այրութենական ցանկը հետեւեալն է

ապա՝ 49, 51, ազգ՝ 16, 23, ազն՝

տես զիւցազն, վիշապազն, Ալանք՝ 16,

17, 26, 31, ամենայն՝ 47, այլ՝ 20, այր՝

15, անզ՝ 52, անցանել՝ 29, 45, աչազեղ՝

17, աչկունք՝ 9, ապարանք՝ 44, առաւան՝

54, ասել՝ 15, արագ՝ 33, Արգաւան՝ 38,

41, արիգակն՝ 9, արիշ՝ 27, արծուի՝ 29,

արտախոր՝ 37, Արտաշատ՝ 44, Արտաշէն՝

15, 24, 27, 34, 41, 43, Արտաւազդ՝ 39,

43, Արտիմէդ՝ 13, արքայ՝ 14, 27, աւե-

րակ՝ 43, աւերել՝ 58, բան՝ 17, բանակ՝ 33,

բանալ՝ 20, բարձք՝ 38, բիւր՝ 25, բլուր՝

12, բոց՝ 5, 6, 8, գաւառ՝ 11, գեղեցիկ՝

27, գետ՝ 11, 13, 29, 58, գէս՝ ան վարդ-

գէս, գնալ՝ 10, 45, 46, գողանալ՝ 39, գոր-

ծի՝ 41, գտանել՝ 43, գել՝ 40, զիւցազն՝

19, 20, զնել՝ 40, զու՝ 46, 49, քիզ՝ 15,

(*) Հարանակութիւն նեծանուն հեղինակի «Պատ-

մուրին Հայ Լեզուի» գործն (Ժ. Ի. Ժե. Փաթի):

կանչուի յլացքի մինչև այն ատեն անծա-
նօթ լրջութեամբ, ներշնչումի մինչև այն
ատեն անհասանելի նկատուուզ իորունկու-
թեամբ, և երաժշտական զիսութեան ան-
ման խորունկ ճանաչողութեամբ։ Գերմա-
նական երաժշտութիւնը բախտատարար
զանցաղ զարգացումն մը վիրջ կը պայմի
յանհարծ, նոր նորիցններ բանալով երա-
ժշտական զալախն նկատմամբ, և արտա-
դրչուն երկու մեծ հանճարներ՝ J. S. Bach,
և G. F. Hændel։

ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ-
(Ըառունակելի՝ 4)